

ՎԱՆԴ ՍՐԲՈՅՆ ԴԱԶԱՐՈՒ Ի ՎԵՆԵՏԻԿ

ՏԱՂ ԳԵՐՄԱՆԱՑԻ

ԽՈՒԴՈՎԻԿՈՍԻ ԿԱՐՈԼՈՍԻ ԱԿՊՈՍՏԵԱՅ

ԱՐՔԱՅԻ ՊԱՒԱՐԻՈՅ

ՅԱՄԻ 1841

ԽԱՂԱՐՈՒԹԻՒՆ, ոչ՝ ի յերկրէ միցանակ,
ԱՅԼ երկնաւոր միայն պարզե քրիստոսեան,
Ի ցանկապատ սուրբ փարախիս աստ բընակ՝
Վզգէ զտեղիս սըրբանուէր գոլ ինքեան :

Եւ որ երբեմն յաշխարհի անդ ալէսաստ
Ձիգ զոր կողոյսն ՚ի յոյզ անկեալ խընդրէր զայն,
Պարուն ինքնին զնորին ձաշակն եղիտ աստ,
Բայց ոչ եկաց սակայն ՚ի սիրտ ՚ի նորայն :

Կստ մէտ ՚ի մէտ ՚ի ճօճ ճեմին վարդենիք
Բնդ որս ծաղկէ գեղեցկափիթիթ դափնեվարդ .
Հարաւային շուրջ ՚ի ծովէն պարառիկ
Հանդիստ շնչէ աստ ամենայն ինչ ՚ի մարդ :

Տեսանեն աչք ՚ի ծովակէն ամբարձեալ
Օկրզզի քաղաքըն հոյակապ մեծանիստ ,
Ամ ոչ լիցի և չիք երբէք զոյդ կացեալ,
ԱՅԼ օրհասին և նա ՚ի բուռն անկաւ իիստ :

Ե մենացեալն յաշխարհական աղմըկաց
Երեխ անդ ՚ի Անետիկ իբր այժմու
Երկրաւորիս փառաց յողդողդ միշտ ընթաց,
Եւ յարակայ տիպ յաւիտեանցն յիւր ծովու :

Մաքուր կրօնից ընդ գիտութեան վերբերիչք ,
Ոչ թէ սուզեալ ՚ի տեսութիւն պարապորդ ,
Կռաքինի են վաստակոց արարիչք
Այս միանձունք փայլակն ՚ի սուրբ վառեալ յորդ :

Օ ազգաց ազգաց լոյս իմաստից տալ ՚ի սիիւռ
Եւ զկենսատուն բան մինչ ՚ի խորս Կսիոյ ,
Քզկեանս աստէն ծախսեն զիւրեանց մըտադիւր
Յօգուտ անդուլ առանց պարապ գիտելոյ :

Քանդորրաւէտ ցայտէ կրզզոյս մըշտավառ
Կենսացընցուղ լի նըշուլիցըն ձաշանչ
Օ ըւարթաթոիչ նոր նորոգեալ անրսապառ
Ո՞իշտ թափանցիկ ամենայաղթ աննահանջ :